

բազմ կամ նպատակ ունենալ, ճանչնալ եւ սիրել իւր հոգւոյ հեղինակը. մարդս ուրեմն ստեղծուած է այս աշխարհի համար, քանի մի օրուան համար, անասնոց նման չնչին զբաղմունքներով ու զգայական զուարճութիւններով կեանք անցընելու համար, եւ այնպէս անարգ գեր խաղալով պիտի հասնի իւր նպատակին. այս աշխարհ եկած է ուրեմն այդպէս ծիծաղաշարժ ու կարեկցութեան արժանի տեսարան ընծայելու համար. խի անկէ վերջը պիտի իյնայ նոյն ոչնչի մէջ առանց բանի մը գործադրելու իւր այս ընդարձակ միտքն ու վսեմ սիրտը, զոր իւր գոյութեան հեղինակը իրեն տուած է: Աւր կմնար այն ատեն ստեղծողին իմաստութիւնը, որով այդպիսի մեծ գործ ըրած պիտի լինէր առժամանակեայ պայմանագրութեամբ. ստեղծած պիտի լինէր մարդս աշխարհի վերայ իւր զօրութեան ծաղրական փորձը ընելու համար, կամ իւր անգործութիւնը սփոփելու համար այս տեսարանի բաղմակերպութեամբը:

Ամալարշտաց աստուածը ուրեմն մեծ է անոր համար՝ որ մարդէս աւելի անիրաւ, կամազնայ եւ անարգ է: Եթէ անկրօնից սկզբունքը ընդունիմք հոգւոյ անմահութեան նկատմամբ, ամբողջ տիեզերքը կ'իյնայ սարսափելի տարտարոսի մէջ, եւ ամենայն բան կ'առնուի երկրի վերայ. մեղաց եւ առաքինութեանց գաղափարները կոչնչանան եւ ընկերութեան անխախտ օրէնքները կը ջնջուին. կենցաղավարութեան բարեկարգութիւնը կ'իջրջի եւ տէրութեանց ու կայսերութեանց կառավարութիւնը կ'իւնկա-

րուի. քաղաքական մարմնոյ ներդաշնակութիւնը կտապալի եւ մարդկային ազգը անզգաներու միաւորութիւն, բարբարոսներու, անպարկեշտներու, մալիներու, խաբեբաներու եւ անառակներու ժողով կդառնայ, որոց օրէնք կը լինի ոյժը, իսկ սանձ իրենց ցանկութիւններն ու իշխանութեան երկիւղը, անկրօնութենէ եւ անկախութենէ զատ ուրիշ կապ չլինէր մէջերնին՝ եւ իւրաքանչիւր ոք կդառնայ մէյմէկ աստուած:

Անկրօնից աշխարհը այս է, եւ եթէ մէկը այսպիսի սարսափելի հասարակապետութեան նախագծին կհաւանի, այնպիսին արժանի է տեղ մը անոր մէջ ունենալու:

(Մտէնք:)

Թարգմ. ի Գաղղիականէ

ՀԱՅԿՈՐԴԻ.

ՍՈՒՐԲՆ ՊՅՂՈՍ.

Հասկացնելու համար թէ ո՞րն էր ի՛նչ նախախնամութենէ սահմանուած քարոզիչը մարդկային իմաստութիւնը ամաչացնելու համար, աղէ լսեցէք անոր նկարագիրը:

Արեք բան սովորաբար կնպաստէ որ եւ է ճարտասանը ախորժելի եւ ազգոյ ընկրու. նախ՝ խօսողին անձը, երկրորդ՝ ճառուած իրաց գեղեցկութիւնը եւ երրորդ՝ զանոնք բացատրելուն ճարտարութիւնը: Աւ ասոր պատճառը բացայայտ է. զի ճարտասանին ունեցած յարգութիւնը նպաստուոր ուշադրութիւն մը կպատրաստէ, գեղեցիկ բաները մարդոյ միտքը

կանուցանեն, իսկ հաճոյական կերպով բացատրելուն ճարտարութիւնը՝ մեղմով կսերմանէ զանոնք մարդկային սրտից մէջ :

Բայց քննելով առաջագրեալ քարոզչի մեզ ներկայանալուն կերպը՝ կրտեսնեմք՝ որ նա այս գեղանի յատկութիւններէն մէկն ալ չունի : Աւ նախ եթէ նորա արտաքին կերպը քննելու լինիմք՝ ինքնին կխոստովանի որ վսեմ կերպարանք մի չունի. եթէ կենաց պայմանը քննէք՝ ազքատիկ է և անարգական. վասն զի ձեռագործ աշխատութեամբ հարկադրուած է հայթհայթել կենաց պիտոյքը. ուստի զիւրու կրնաք մակաբերել թէ որչափ անարգ պիտի թուէր նորա անձնաւորութիւնը :

Ի՞նչ քարոզիչ է այդ, քրիստոնեայք, այնչափ ազգեր զարձնելու համար :

Պուցէ իւր քարոզած վարդապետութեան չափազանց զեղեցիկութիւնը և հաւանողականութիւնը այս անարգ մարդոյ վարկը աւելցուցած լինի : Աչ, ոչ, բնաւ այդպէս բան մի չկայ. նա կասէ թէ իւր խաչեցեալ Արդապետէն զատ՝ ուրիշ բան չգիտէ. այս ինքն թէ չգիտէ այնպիսի բան մի՞ որ զմարդ գրգռէ կամ գայթակղեցնէ, անսիտ և անհիթեթ իրողութիւն մը համարուի :

Արեմն ի՞նչպէս կյուսայ իւր ունկրնզիրնները համոզել :

Ով մեծդ Պօղէ, եթէ սովրեցուցած վարդապետութիւնք այդչափ օտարոտի է և դժուարիմաց, զոնեա խօսակցութեան աւելի քաղտեալար կերպ մի բանեցուր, աւետարանիդ ադեղ կերպարանքը ճարտասանութեան ծաղիկներով պճնաղարդէ, և անոր խօսութիւնը պերճախօսու-

թեանդ շնորհիւ մեղմէ՛ և քաղցրացուր :  
« Եստուած ոչ անէ, կպատասխանէ այս մեծ մարդը, Եստուած որդւոյն իմաստութեան հետ մարդկային իմաստութիւն խառնել. վարդապետիս կամքն է որ խօսքերս նոյնչափ խիստ լինին, որչափ ըրած վարդապետութիւնս ալ անհաւատալի բան մի կթուի , , :

Եմենեկն չզարմանամք, քրիստոնեայք, գիտնալով որ Եռաքելոյն խօսքը թէպէտ պարզ է, բայց իմաստները աստուածային են :

Նա արդարև ճարտասանութիւն չգիտէ, փիլիսոփայութիւնը կարհամարհէ, բայց անոնց տեղը կբռնէ ինքնին Տէրն մեր Յիսուս Քրիստոս :

Պեղեցիկախօսութեան այս տղէտ մարդը. իւր խիստ խօսակցութեամբ և օտարաբան ոճով կերթայ փիլիսոփայից և ճարտասանից մայր քաղաքակրթեալ Յունաստանը, և չնայելով աշխարհի ընդգիմուութեանը՝ աւելի եկեղեցիներ կհաստատէ քան եթէ Պղատոնը աշակերտներ հաւաքել կարողացած էր իւր աստուածային կարծուած ճարտարախօսութեամբը :

Եթէնքի մէջ դ՛Քրիստոս կքարոզէ և ատենակալներէն ամենէն գիտնականը արիսպագոսաց ատենէն մեկնելով՝ այս բարբարոսին դպրոցը կդրուի : Սա յոսս Փրկչին կտապալէ Հռովմէական հնձոց մեծվայելութիւնը ի դէմս փոխանակի բղեշխին և դատաւորները, որոց առջև զինքը ի վկայութիւն կոչած էին, իւրեանց ատենից մէջ կդողացնէ : Նոյն իսկ Հռովմ նորա ձայնին կլսէ, և օր մը այս քաղաքամայրը Պօղոսին իւր քաղաքա-

ցւոց ուղղած մէկ թուղթը աւելի յարգի կհամարի քան Աիկերոնէն լսած հոչակաւոր ճառախօսութիւնները:

Ի՞նչ է արդեօք ասոր պատճառը, քըրիստոնեայք: Այսան զի Պօղոսը հնարքներ ունի համոզելու թէ՛ Յունաստանը ուսուցիչ չէ, և չուովմ բան չէ սովբած: Այն գերբնական զօրութիւնը, որ ի վեր ուղղել կյաջողի մարդկային մըտքերը, զոր հպարտները կարհամարհեն, այն զօրութիւնը սիւռած խառնուած է որա խօսքերուն վսեմական պարզութեանը հետ . . . :

Աւ ինչպէս դաշտի մէջ վազող մեծասաստ գետը տակաւին իւր հետ կուներնայ այն սաստկագին և բուռն զօրութիւնը, զոր առած էր լեռներէն, յորոց կբղխի, նոյնպէս սրբոյն Պօղոսի գրուածոց մէջ պարունակուած երկնաւոր առաքինութիւնը՝ նոյն իսկ ոճոյ պարզութեանը հետ՝ կպահպանէ այն երկնային զօրութիւնը, յորմէ իջած է:

(Պ-ի-է)

Թարգմ. և Գաղղիակակե  
ՀԱՅԳՈՐԴԻ.

**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն**

Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ո Ր Գ Ո Ւ Թ Ի Ի Ն

**Յ Ե Գ Ի Պ Տ Ո Ս**

Յառաջնումն տուաք հատորի զանցս ճանապարհորդութեան մերոյ ի Աոստանդուպօլիս, ընդ քաղաքսն վաճառաշահս և հոյաժողովս, ընդ որս անցանել կայր

մեզ ի Աարնոյ ցՏրապիզոն, յորս մարդասիրեցաք ի մերայնոց, և զոր անդ ի մայրաքաղաքին զհամագգեաց մերոց միմեանց հակառակ կուսակցութիւնս մասնաւորաց հոյորերւոյն, և զոմանց հոգեւորականաց ըստ Ազգիս անբաղդութեան վիճակելոց եկեղեցւոյս մերոյ, զորոց շատ է յառաջնումն ընթեռնուլ զլիսի:

Աստանօր կարգեմք զանցս ճանապարհորդութեան մերոյ ի Աոստանդուպօլսոյ յԱզիպտոս ընդ Վարդանէլեան նեղուց, ընդ շիլէսպոնտոսն կոչեցեալ. ընդ որ Մարմարայի Միջերկրականն խառնի ծով. ընդ որ և մէք նաւեցաք ի Չմիւռնիա, և անտի յԱզիպտոս յԱզէքսանդրիա, ուր ի հնումն երբեմն մերս Խորենացի յունականն ընթացեալ զհետբարբառոյ, յորմէ և անդր ի Վահրիէ՝ անյաջող հողմով նաւարկութիւն ընդ Նեղոս, որ ոչ սակաւ նեղեաց զմեզ յիւրում նուազութեան ջուրց, զի ժամանակ տեղատուութեան էր այնորիկ:

Աարի ցուրտ էին աւուրբն, յորժամ յերկուսն Նոյեմբերի 1853 ամի, ճանապարհ երաց շոգենաւն ի Աոստանդուպօլսոյ ընդ ծով Մարմարայ. զիշերն ողջոյն ընթանայր սրընթաց և խորտակեր զալիս ջուրցն մկանանց դիզելոց զառաջեալ ի շնչելոյ հողմոցն ցրտութեան:

Յառաւօտել գիշերոյն խաղաղանայր նաւն ի նեղուց անդր շիլէսպոնտոս. ուր քաղաքն կոչեցեալ Չանսքգալէ, յարեւելից ծովուն Ասիական կողմանն. և ասն զեղան ի նաւ անդր նաւաստիք մակուկաց, որք բերէին ոմանք ճանապարհորդս, այլք վաճառս և կէսք կերակուրս ի վաճառել: